

Եկեղեցւոյ վերաբացման Ուղեցոյց

Մեր համայնքի առողջութիւնն ու սպահովութիւնը մեծապէս կարեւոր է աննախատեսելի այս օրերուն: Կը խնդրենք ձեր բոլորէն որ հասկացողութիւն ցոյց տաք եկեղեցին վերաբանալու համար ձեզի ներկայացուած հետագայ ցուցմունքներուն նկատմամբ եւ համագործակցութիւն՝ հոգաբարձութեան հետ:

Եկեղեցի Ժամանում

(Ցանկալի է նախօրոք հեռաձայնով կամ email-ով տեղ սպահովել:

Նախընտրութիւնը պիտի տրուի հոգահանգիստ խնդրողներուն):

1. Անպայման դիմակով ներկայանալ եւ չհանել մինչեւ եկեղեցիէն դուրս գալը:

2. Բւրաքանձիւրին ջերմութիւնը պիտի չափուի մուտքին: Անոնց որոնց ջերմութիւնը 99.2 աստիճանէն (99.5 աստիճան 12 տարեկանէն վար երախաներու համար) բարձր է, պէտք չէ մտնեն եկեղեցի: Վերջին ուսումնասիրութիւններուն հիման վրայ բնական կը նկատուի 97-99 աստիճան ջերմութիւնը:

3. Անմիջապէս պէտք է արձանագրել անուն-մականուն, հասցէ, հեռախօսի թիւ եւ email նախասարահին մէջ գետեղուած յատուկ ցուցակին մէջ: (երախաներուն անունները նոյնպէս արձանագրել առանձին-արանձին): Այս տեղեկութիւնները շատ կարեւոր են եւ պարտադիր՝ անհրաժեշտութեան պարագային կարենալ քայլ պահելու համար: Բւրաքանձիւր անձ որ եկեղեցի կը մտնէ, անունը պէտք է արձանագրէ:

4. Ձեռքերը հսկանելիելու համար հսկանելիչ հեղուկներ պիտի գետեղուին.

1. նախասենեակին մէջ, 2. մոմալառութեան տեղը եւ 3. սրահ: Ցանկալի է, որ իւրաքանչիւր անձ օգտուի հսկանելիչներէն:

5. Ցանկալի է, որ եկեղեցի ժամանէք ո՛չ ուշ քան առաւօտեան ժամը 10:15ր:

Կանուխ ժամանողը կը գրաւէ յատկացուած առաջին տեղերը:

6. Կը ցաւինք յայտնելու, որ եթէ եկեղեցւոյ եւ սրահին նստարանները ամբողջութեամբ զբաղեցուին, ուշ եկող հաւտացեալները պիտի չկարենանք ընդունիլ: Հոգեհանգիստ ունեցողներէն կը խնդրենք որ եկեղեցի ժամանեն ժամը 10:15-էն առաջ:

7. Բոլոր ներկաները պէտք է մասնակցին Ս. պատարագին: Արգիլուած է յարակից բաժիններուն մէջ սպասել կամ ժամանակ անցնել:

Արարողություն

1. Առջանց ուղղակի սիժուսները պիտի շարունակուին ցնոր տնօրինություն:
2. Նստատեղերը սահմանափակ են: Որոշ նստարաններ պատուած են ժապաւէններով՝ հասկնալի պատճառներով: Կարելի չէ շրջանցել զանոնք: Երգեհոնի կողմի երեք նստարանները յատկացուած են երգչախումբին: Համատեղ սպրող մէկ ընտանիքի անդամներ կրնան իրարու մօտ նստիլ:
3. Կիրակնօրեայ թերթիկներ պիտի չբաժնուին:
4. Թափօր դառնալ չկայ. պատարագը կը սկսի խորանէն:
5. Ողջոյն տալ չկայ: Բայց երբ Տէր Հայրը հաւատացեալներուն դառնալով «Ողջոյն տուք միմիանց, Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» կ'ըսէ, բոլորը բարձրաձայն «Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի» կը պատասխանեն:
6. Հաղորդութեան պէտք է մօտենալ հեռաւորութիւնները յարգելով եւ դիմակով. սալա երկարել աջ ձեռքը, ափը՝ դէպի վար: Բանալ դիմակը, «մեղայ Աստուծոյ» ըսել եւ ընդունիլ հաղորդութիւնը:
7. Աւարտին, Աւետարան համբուրել չկայ:
8. Հոգաբարձութիւնը «պնակ» պիտի չպտրտցնէ: այլ անոնք դրուած պիտի ըլլան եկեղեցոյ մուտքին: Ձեր առատաձեռնութիւնը պիտի հատուցուի Բարձրեալին կողմէ:

Աւարտին

1. Սուրճ պիտի չհրամցուի: Կը խնդրուի վերադառնալ դէպի ինքնաշարժները:
2. Եկեղեցոյ ետեւի բակը (խորոված եփելու տեղը) փակ պիտի մնայ: Այս ժամանակամիջոցին ծիսելը արգիլուած է որեւէ տեղ:
3. Վստահ ենք, որ լիովին պիտի համագործակցիք Հոգաբարձութեան հետ, որուն համար ընդունեցէք մեր կանխապայտ շնորհակալութիւնները:

Առողջ մնացէք:

Աղօթարար՝

Տէր Հայր եւ Հոգաբարձութիւն